

Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ Ն

ՄԱՅՐ - ԱԹՈՒԻ ՀՈԴԵՆՈՐ ԺԵՄԱՐԱՆԻ

ՎԱՐՁՈՒԹԻՒՆԻՑ.

Ա.—Ներկայ ուսումնական տարին այստեղ՝ Ս. Եջմիածնում նոր աշակերտների ընդունելութիւն լինելու է:

Վեհափառ Հայրապետի հրամանով նոր աշակերտներ ընդունելութիւնը կատարուելու է նոցա բնակութեան տեղերում յատուկ նշանակուած պաշտօնեաների կամ հոգեւոր իշխանութեան տեղական ներկայացուցիչների միջոցով որոնք կառավարողութիւն վարչութեան սահմանած հրահանգով:

Բ.—Թեմական դպրոցներից լսարան մանել ցանկացող աշակերտները պէտք է քննուին Սեպտեմբերի 1-ին հետեւեալ առարկաներից.

1. Եկեղեցական պատմութիւն Հայոց.
2. Քրիստոնէական վարդապետութիւն Հայոց.
3. Սրբազան պատմութիւն Հին և Նոր կտակարանաց:
4. Ժանօթութիւն Աւետարանացն Ղուկասու, Յովհաննու և Գործոց Առաքելոց.
5. Հայոց լեզու, գրաբար շարադրութիւն.
6. Ռուսաց լեզու, շարադրութիւն.
7. Փրանսերէն թարգմանութիւն.

Գ.—Վեհափառ Հայրապետի հրամանով առաջիկայ ուսումնական տարին ձեմարանիս մէջ երթեալ աշակերտներ լինելու չեն:

Երթեալներից նոքա որոնք կամենում են զիշարօթիկ լինել, պարտաւոր են խնդրամատոյց լինել Վարչութեան՝ ներկայացնելով չքաւորութեան վկայական և կենթարկուին առանձին քննութեան:

Դ.—Կարող են ընդունուիլ և թոշակատու աշակերտներ, վճարելով տարեկան 200 ռուբլի:

Ե.—ձեմարան մտնել ցանկացողները պէտք է ներկայացնեն գրաւական. կովկասի շրջանից եղողները՝ 50 ռուբլի իսկ միւս տեղերիւնը՝ 75 ռուբլի*:

Զ.—Ներկայ ուսումնական տարին նոր աշակերտների ընդունելութիւն լինելու է Երևանի և Տփլիսի թեմից*:

Նոր աշակերտների ընդունելութիւն կը լինի Արցախի թեմի զեղերից, Պարսկաստանից և Տաճկաստանից:



ԱԼԱՇԿԵՐՏԻ ՀԱՅՈՑ ԱՌԱԾՆԵՐԸ.

Խլղի (այլոց) Հիւով հոր մի մտնի.

Ժուռ մէկ քար զլորեց հոր, հազար զիտուն չկրնան հանել.

Կերաւ կուղ, ուռաւ աղուէս, աչք էլաւ տաւրկուն.

Կնկայ Ֆէլ (կիրք, նախանձ, հնարադիտութիւն), չտանիր սէլ.

Կոտ մը կորեկին լէ դից ու կարմնջակ պէտք ու կորեկին որ թորկին, չուր Լյուսաղէմ կերթայ ուխտ.

Հազար կը մեռնի, մէկ չչուարի, մէկ կը մեռնի, հազար կը շուարի.

Հարկը զօրէնք կը պղղայ (կաւրէ), հարսնետուն չմանողը փաթ (պարելով մի շրջան կատարել) մէկ էվել կը խաղայ.

Հարսի հէրը, մէրը դռան տակն ա հորած.

Չեռաց հանգուրձ ընկաւ ակուէք.

Չին ի ձին կապին, ես աղցան կիզայ, ես կծան, Ղասաղ ուր ծրագուն կիլայ, էծ զարե.

Ճանճի էղած բան մը չէ, հրմայ օր պատաւ մըջ քասին, մարդու իշտահ կը տրորայ.

Ճնճուղն օր ճնճուղ ա, էլման ուրին կը թաւայ փշի հով (հովանաւորութեան ներքոյ).

Ճրագով կորորտէնք (կորոնէի) անձրալ գտայ. Ս'վախնար զմզմիան գետէն, վախցիր մարմանդ գետէն.

Մէկ զանգակ կեղնի, մէկ բանբակ.

Մէկի աչքն ա էլիւր էն մէկել լէ կըսայ.—տուր տանիմ կատուիս.

Մէկ հաւկիթ կէնիմ, յըմեն կը զարկիմ պատ Մուկը ուր դուռ առուծ ա.

Յուշիկ քէլիմ կըսին կամկառ, շուշուտ քէլիմ, կըսին շիթառ.

* Շանսի.—ձեմարանում գտնուած այն աշակերտները, որոնք գրաւական չունին. Սեպտեմբերին անպատճառ վարչութեանը պիտի ներկայացնեն.


* Թեմական դպրոցներից աւարտողները և լսարան մտնողները չեն ենթարկուում այս կանոնին.

Մոր կարգ հին գեղին՝ որն ա ընկեր էս օրին.
 Ստաւ չորին՝ ձեռք թալեց մուրքին.
 Ստախմ՝ չորից (ծաւնի)՝ առնիմ՝ հողից.
 Շան կը զարկին՝ հըմայ տիրուն կը խնային.
 Շէն կենայ մեր անիկի անուշ կենայ մեր կնիկ
 Ով կերաւ եղէ ծաւաւ ով զարկեց զլուխն
 ի պատ.
 Որ տեղ էղնի միս ու մսլախ՝ կատուն էնտեղ
 կեղնի սրսլախ.
 Ուլը կողմի տակ չմնար.
 Ունք շիքերու տեղ՝ աչք լէ հանեց.
 Չառնից հատ հատ մեղրից մատ մատ չուրի
 հասանք տեղը գարտակ.
 Չղինայ որն ա մեռէր վայ վաւելէր կէնայ.
 Չկերանք մօտէն խելրանք հոտէն.
 Չուր ի չնմանի չինամի.
 Պէկը ընձի կը խանչար եւ Շարուր պրնձի,
 եւ Պոլը աղի պաի օղորկայ.
 Պիտուն ի հող՝ անպէան հողի էրես.
 Ջուր յորին կը խշաս — տեղս քարոտ ա.
 Ջուր որ շատ ուր տեղ մնայ՝ կը հոտի.
 Սէյ չգոռար սէլթոր կը գոռայ.
 Սէրը սուր՝ արունք Ջուր (գարձած).
 Սոխ չկերէր իմ օր բերնես հոտ յիգայ.
 Սովորցուկ մի կարի առանց սովորցուկ մօտ-
 վորցու.
 Վարդնը յիս՝ փուշն ի կրակի.
 Տան հորթիկ տան եղնէն չվախենար.
 Տես ու ուս ա.
 Տղկած հաւի օրն ա ընկած.
 Տնտես հաւսար տես գատաստանին կեղնիս
 սեւերես.
 Յաւար լցեր մըջ սանդին՝ կը ծեծայ.
 Քաշալ զեղ գինայ. ուր գլխին կենայ.
 Քար գքար կուտայ՝ ջաղչպան զուր միս.
 Քարձորայ պուտիկի պէս էրաւ.
 Քիչ դե կէր մըջ ջաղչին՝ մէկ լէ մտաւ շողանից.
 Քու օտքդի կարպոտիկի փայ.
 Քուրդ կըսայ. — հայի յետի խելքը ընձի էղնէր.
 Օձը զաղձից կը պատուի (զղուի)՝ էնի կերթայ
 օձի բնի բերանը կը բուսի.
 Օղորթ քաղի զլուխը ծակ ա.
 Օրտուի ձիանք նալեցին՝ Վիրիւրէք (կրեաներ)
 լէ ոտ վերուցին.

կաքւուն ըսին
 — Յորին օտներդ կարմիր ա.
 — Յուրտ ա՛յ ըսեց.
 — Հա՛յ ըսին՝ մենք քդի ամառ լէ տեսանք.
 — Իդա նեղութեն հարի եր պաի քաշինք՝ ափօ.
 — Զուրի քառսուն օր.
 — Ընդրնէ էտե՛հ.
 — Կը սովորինք.

(Կը շարունակուի).

Ս. ԼԵՅԿՈՒՆԻ.



Սահակ — Մեսրոպեան մրցանա-
 կաբաշխութիւն՝ որ բարեյիշատակ
 Յովսէփ Խզմիրեանցի կողմէ հաս-
 տատուած է, պիտի կատարուի
 յառաջիկայ 1895 տարւոյ Սրբոյ
 Թարգմանչաց տօնի օրն, յԱղա-
 յին Պատրիարքարանի ի Կ. Պոլիս:
 Հետեաբար այսու յայտարարու-
 թեամբ կը հրաւիրուին այն հեղե-
 նակներն ու բանասէրները, որ ու-
 նին ազգային լեզուարննութեան և
 պատմութեան վերաբերեալ երկա-
 սիրութիւններ, ձեռագիր կամ տը-
 պագիր, և որ կը փափագին մաս-
 նակցիլ մրցանակաբաշխութեան,
 յուղարկել զայնս առ Ըմն. Սրբա-
 ղան Պատրիարք հայրն, ի Կ. Պոլիս,
 մինչև ց31 դեկտեմբեր ներկայ տար-
 ւոյ:

Տպագիր երկասիրութիւնք հարկ
 է որ երեք օրինակ յուղարկուին,
 և ձեռագիր՝ մի օրինակ, օրք ետ չեն
 տրուիր:

15/27 Յուլիս 1894

Ի Պատրիարքարանի Հայոց

Կ. Պոլիս:

